

# ԾԱԶԻԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԶԱԲԱԹԱԹԵՐԻԹ

ՏՂՈՑ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ

Ա. Շրջան, Թիւ 16

### ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ

Թափած կարր (պատկերով տատանաւոր)	ՍՂԵԿՍ. ՓԱՆՈՍԵԱՆ
Առեւտրական ստալաուրիւն (գերմաներէնէ)	Մ. ՊԱՐՄԱՄԵԱՆ
Գաւառի պատմութիւն	ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՅ
Իպրոցի մասեր	ՄԱՐՄՈԹԷՂ
Առանց (ա)ի գրութիւններ	{ ՌԵԲԵԿԱ ԿՈՄԻՏԱՍԵԱՆ ՀԱՅԿ ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ ԶԱՊԷՂ ԴԱԻԹԵԱՆ .
Պզտիկ բարի սլան (թերթն, վերջ)	ԿՈՄՍՈՒՆԻ ՍԷԿԻՆԻ
Վտանգաւոր խաղ (տաս պզտիկներուն համար)	
Հանելուկ, Հառուական հարցում, Ելն.	

### ԲՈՒՄԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ԵՒ ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ՀՍՄԱՐ

Տարեկան 30 դրուչ: Վեցամսեայ բաժնեզին չկայ:

ԱՐՏԱՍՍՀՄԱՆԻ ՀՍՄԱՐ Տարեկան 7 Ֆրանք:

ԲԱՅԱՐԶԱԿԱՊԷՍ ԿԱՆԽԻԿ

Բաժնեզինները կարելի է զրկել Օսմ. մանտարութով, փոխ" դրով, եւ կամ դրոշմաթուղթով (20 հատը 20 դրուչի հաշուով):

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի դործառնութեանց համար դիմել մի' միայն՝

ՍԱԴԱՆԵԱՆԻ

زغايك غزته سي} درعليهده غلطهده قورشونلى خاندنه نومرو ۷

«ԾԱԶԻԿ» ՀԱՆԴԷՍ

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչուլու խան, Թիւ 7

REVUE "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

Գին 20 փարս

Տպագրութիւն ՍԱԴԱՆԵԱՆ, Կայաքա

## ԱՐԵՒԵԼՔ

ՕՐԱԹԵՐԹ ազգային, գրական եւ ֆաղսֆական.  
— Բաժանորդագրութիւն՝ տարեկան Կ. Պոլսոյ  
համար 80 դրշ., գաւառներու համար 108 դրշ. և օտար երկիր-  
ներու համար 35 Ֆր.: Չեռքէ վաճառում՝ ճասը փարսա: Հասցէ  
Ղալաթիա Գամանթօ փողոց: Խնամեալ բովանդակութիւն, ընտիր  
յօդուածներ, թարմ լուրեր ու նորագոյն արեղեկութիւններ: ԱՐԵ-  
ԻԵԼՔ, իր վերակազմուած խմբագրութեամբ և իր կարող աշխա-  
տակիցներով, առաջնակարգ տեղ մը կը գրաւէ տեղական հայ  
մամուլին մէջ, օր աւուր աւելի՛ հրապուրիչ դառնալով՝ նորանոր  
բարեօքոմներու շնորհիւ զորս ներմուծած է թերթին մէջ: Նիւ-  
թերու ճօն պէտպիսութիւն մը կը կազմեն իր մասնագիտական  
յօդուածները, եկեղեցական, կրօնական, անտեսական-սեղանա-  
ւորական, երկրագործական և այլն, բայց ի գրական ու բանասի-  
րական գրուածքներէ, օրուան տեսութիւններէ:

## Ա. Զ. Դ

### ՈՒՈՒՄՆԱՐԱՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿՈՐԻԶ

Բերա, Եեշիչ փողոց, Թիւ 1

Ուսումնարանին ժ.թ. տարեշրջանը պիտի սկսի առաջիկայ  
Սեպտեմբեր 3/16ին, երկուշաբթի օրը: Աւելորդ է ասոր նպատա-  
կին և ծրագրին վրայ երկար հրատարակութիւններ ընել, վասն զի  
ծանօթ է արդէն պատուական ազգայնաց: Խնամակալութեան  
միակ փոյթն ու ջանքն է՝ ընտրեալ պաշտօնէից և ուսուցիչներու  
ձեռօք, իրեն յանձնուած մանկուոյն և երիտասարդաց լաւ դաս-  
տիարակութիւն մը տալ և հիմնական ու գործնական ուսմունք  
աւանդելով՝ զարգացրնել անոնց մտաւորական կարողութիւնը:  
Ուսումնարանին վարչութիւնը և դասաւանդութիւնները յանձ-  
նուած են, այս տարի ևս, միեւնոյն փորձառու դաստիարակներու  
և հմուտ ուսուցիչներու, սակայն Քրանսերէն լեզուի ուսուցման  
աւելի շատ խնամք տանելու համար՝ ուրիշ նոր դասատու մըն ալ  
բերուած է, որով Քրանսիցի ուսուցիչներու թիւը վեցի կը բարձ-  
րանայ: Ասոնք շաբաթը 100 ժամ կը դասախօսեն զանազան կար-  
գերու մէջ: Տղոց ծնողք կամ պաշտպանք կրնան զիմել Տնօրէ-  
նութեան՝ ամսոյս 20էն սկսեալ, ամէն երկուշաբթի, չորեքշաբթի  
և ուրբաթ օրերը մինչեւ կէսօր, իրենց զաւակներն արձանագրել  
տալու համար, ուր կրնան ստանալ նաև Ուսումնարանին տպեալ  
ծրագիրը:

Խնամակալութիւն

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍ. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ

Բերա, 6/19 օգոստոս 1907

# ՇԱՂԻԿ

(687) Ի. ՏՆՐԻ — ԹԻԻ 16

30 ՕԳՈՍՏՈՍ 1907



## Թ. Ս. Փ Ա. Ծ Կ Ա. Թ. Ը

Պ. Սասունաճառուր Գ. Նէքերեհասիք

Սեղանին վըրայ, պատուհանին քով,  
Տըզա՛յ, ի՞նչ կուլաս, կարմըրած աչքով  
Արցունք կը թափես  
Գուրան արեւալից կը շողայ Յունիս.

Իուն դժգոհութեան ի՞նչ պատճառ ունիս,  
Որ կուլաս այդպէս:

Մինչ դուն նստած ես անշարժ, տխրագին,  
Կը շարժի ծոպը գլխուդ գըդակին  
Առտրւան հովէն,

Որ կ'ուռեցունէ քու ճերմակ շապիկ,  
Եւ փայփայելով կ'անցնի քու բոպիկ  
Ուքերուդ քովէն:

—Ա՛հ, նախաճաշիդ կա՞թը թափեր ես,  
Որ ունիս այդքան շատ տըխուր երես,  
Չես նայիր չորս դին.

Ջրկանքի անվարժ մատա՛ղ պատանի,  
Փոքրիկ սրտիդ մէջ ցա՛ւը կը բանի  
Պարապ գաւաթին:

Ոչինչ բաներու համար դուն մի՛ լար.  
Թո՛ղ որ միշտ ժպտին այտերըդ դալար,  
Ո՛վ սիրուն տըղայ,

Թափթըփող կաթերն հոգ մի՛ ըներ դուն,  
Թռչունի մը պէս զըւարթ, եռանդուն,  
Երգէ՛ ու խաղա՛:

25 0qnus. 907

ԱՂԵԲՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

### ՎՏԱՆԳԱԻՈՐ ԽԱՂ

Անցած շաբթու, Վոսփորի Պէպէ.ք գիւղին մէջ երկու դրացիներ, պզտիկ աղջիկ մը և տղայ մը, կը խաղային իրենց տունին պարտէզը:

Տղան ձեռքը ունէր որսի հրացան մը որուն հետ կը խաղար: Իր այս զբօսանքին միջոցին, հրացանը արձակեց և զէնքէն ելած դնդակը գնաց մխուեցաւ հէք աղջկան ձախ ծիծիկն: Պզտիկը ծանր վիճակի մէջ հիւանդանոց փոխադրուեցաւ:

Տղաք զգուշանալու են վտանգաւոր խաղախբներէ:

# ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՍՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ

(ԳԵՐՄԱՆԵՐԷՆԷ)

**Հ** Ա.ԶԻԻ կարելի է հաւատալ թէ Հանսի չափ պարկեշտ ու անկեղծ պատանի մը կը գտնուի:

Ժողովրդապետը, որ այսպէս կը խօսէր, Հանսի մօրը քով կը գտնուէր այդ պահուն: Մայրը խորապէս վշտակրած էր իր զաւակին իրմէ բաժնուելուն առթիւ, որ մայրաքաղաքին մէջ զբաղում մը վնասուելու կ'երթար: Անձկութեամբ զայն դաստիարակած ու մեծցուցած էր, սակայն Տիրոջը խօսքը դինքը միշտ կը մխիթարէր. և իբր յարեպաշտ հաւատացեալ մը կ'աղօթէր շարունակ. «Տէ՛ր, օրհնէ՛ զաւակս ու փորձութեան վայրկեաններէ հեռու պահէ»:

Թէև Հանս աշխատասէր և գործունեայ պատանի մըն էր, սակայն Լոնտոնի պէս ընդարձակ ու բազմամարդ քաղաքի մը մէջ պաշտօն մը գտնել չէր յաջողեր: Ան իր ուսանողական շրջանը ասուեղէններու վաճառատան մը մէջ անցուցած ըլլալով՝ շատերուն նպաստաւոր վկայութիւններուն տիրացած էր: Սակայն ինք գեղջուկ մըն էր և բնականաբար տեղի պիտի տար քաղքեցի ճարպիկ մրցակիցներուն:

Օր մը, երբ արդէն իր քաջասրտութիւնն ալ ունեցած պզտիկ հարստութեանը պէս սպառած էր, օրաթերթի մը մէջ ծանուցումի մը կը հանդիպի, որուն հետեւելու որոշումը կուտայ անմիջապէս:

«Ինքզինքս պիտի ներկայացնեմ, կ'ըսէր իւրովի, բայց այս անգամ մէկ կողմ պիտի դնեմ ամօթղածութիւնը, որ ամէն բան կ'աւերէ»:

Ռօտ և Քամպէլ անունը կրող վաճառատան պետը թերթ մը կը կարդար, երբ Հանս ներկայացաւ:

Պարոն Ռօտ յանկարծ խորաթափանց ակնարկ մը կը նետէ երիտասարդին վրայ ու կ'ըսէ.

— Դուք պիտի չկրնաք յարմարիլ մեր վաճառատան: Դուք բաւական ճարպիկ չէք երեւար: Կրնա՞ք օրինակի համար առեւտրական սուտ մը խօսիլ:

Հանս անմիջապէս չի պատասխաներ: Մօրը պատկերը հոգիին առջեւ կը ներկայանայ, և կը դիտէ անոր պատկառազղու, յարգելի կերպարանքը:

— Ո՛չ, կը պատասխանէ յանկարծ վճռաբար, ո՛չ, ես չեմ կրնար ստել:

Պ. Ռօտ ծիծաղկոտ կերպով կը յարէ .

— Թերութիւն մըն է այդ, որ չուտով կրնաք սրբագրել . քանի՞ տարեկան էք :

— Տասնևինը տարեկան :

— Պզտիկ էք, երկու տարու պզտիկ էք, կը շարունակէ Պ. Ռօտ . ես ինծի համար կանոն ըրած եմ, որ քսանևմէկ տարեկանէն վար տարիք ունեցող մը իմ քովս վաճառատան օգնական չառնեմ . Ուրեմն երթաք բարով :

Սորապէս վշտացած, Հանս կը մեկնի այդ վաճառատունէն, և ամիս մը ամբողջ ապարդիւն փնտռուքով մը կ'անցընէ : Իր տառապանքը չյայտնէր մօրը, երեւակայելով անոր պատճառելիք մտահոգութիւնը :

Առտու մը, Հանսի աչքերուն կը հանդիպի նոյն վաճառատան երկրորդ ծանուցումը, որ օգնական մը կը փնտռէր :

Այտեքը կը շառագունին յանկարծ, և յուսահատ՝ վճռական որոշումը սալով երկրորդ անգամ ըլլալով Պ. Ռօտի գրասենեակը կը ներկայանայ, նպաստաւոր ելքի մը ակնկալութիւնով :

— Կը խորհիմ թէ, դուք մեր վաճառատան յարմար պիտի գաք, կը յարէ Պ. Բամպէլ, միակ դժուարութիւնը ձեր տարիքը ըլլալու է : Կ'երեւայ թէ . . .

— Բասնևմէկ տարեկան եմ, կ'ընդմիջէ Հանս :

Երկրորդ անգամ ըլլալով իր հողիին առջեւ կը պատկերանայ մօրը դէմքը՝ յանդիմանալից ակնարկներ արձակելով իր դէմ : Սակայն անօթութեան ու տառապանքի զգացումը կը յաղթէ վերջապէս իր խղճին :

« Բասնևմէկ տարեկան՝ անցած մարտէն ի վեր » : Հանս կը տաքնապէր այս մտածումը ունենալով, ու կը դողար իր ներքին ձայնին առջեւ : Արտաքինը մասնելու վրայ էր իր ներքին յուզումը՝ երբ Պ. Ռօտի ընկերը Պ. Բամպէլ կը յայտարարէ, թէ վաճառատան մէջ ու և է զբաղում պիտի հայթայթուի իրեն, որուն վրայ Հանս կը թողու գրասենեակը :

Ամիս մը կ'անցնի, որու միջոցին Հանս եռանդով ու փութաջանութեամբ իր գործին կը նուիրուի : Այդ ժամանակամիջոցին՝ Պ. Ռօտ հիւանդանալուն համար երբեք չերևար : Երբ Պ. Ռօտ բուրովին ապաքինելով կ'այցելէ, կը ճանչնայ Հանսը, և վերջինին խօսքն ուղղելով կ'ըսէ՝ մեղմիւ :

— Տասը վայրկեան վերջը գրասենեակս եկուր :

Այն օրէն ի վեր երբ Հանս այդ պաշտօնը ձեռք ձգեր էր ստախօսութիւնով մը, ինքզինքը դժբաղդ մը կը նկատէր ու ինքնիրմէ կ'ամչնար : Հիմա կ'ուրախանար, որ կեղծիքն ու ստրկութիւնը վերջ մը պիտի ունենային :

Հազիւ թէ տասը վայրկեան անցեր էր, երբ Հանս վաճառատան վարիչին առջեւ գտաւ ինքզինք: Պ. Ռոտ իր խօսքն ուղղելով երիտասարդին կ'ըսէ.

— Սխալեր էք, կարծելով թէ տկար յիշողութիւն մը ունիմ: Կարծեմ ձեզի ըսի թէ մէկ անգամ տեսած դէմքս երբեք մտքէս չեկնէր: Երկու ամիս առաջ ինձի ներկայացաք պաշտօնի մը ակնկալութիւնով և ես մերժեցի ձեր ա'յն յայտարարութեանը վրայ թէ դուք տասնեւինը տարեկան էք: Ինչպէս այս երկու հակասութիւնները իրարու հետ հաշտեցնենք:

— Ես չեմ կրնար:

— Ինչպէս կրնաք արդարացնել ձեր այս վարժունքը:

— Պ. Ռոտ, ինձի հարցուցիք թէ կրնա՞մ առեւտրական սուս մը խօսիլ: Այդ բանին վրայ երկարօրէն խորհեցայ, և թէև առաջին պատեհութիւնով անկարելի թուեցաւ ինձի, սակայն անօթութիւնը ուրիշ գաղափարի առաջնորդեց զիս: Այդ միջոցին Ձեր երկրորդ ծանուցումը երեւցաւ. յուսահատութեան վայրկեաններուս մէջ ինքզինքս ծանօթացուցի Պ. Քամպէլի և անոր ալ առաջին սուսս խօսեցայ: Այս առեւտրական շահաւէտ սուս մըն էր, քանի որ ձեր ընկերը ինձի պաշտօն մը շնորհեց: Սակայն հիմա զգուանք կ'ազդէ ինձի այդ մեղքը: Տիրոջ և մօր ներողամտութիւնը պիտի հայցեմ, և ձեզմէ ալ կը բաժնուիմ:

Պ. Ռոտ, որ այդ միջոցին ոտքի ելեր էր, երիտասարդը սեմին վրայ կը կեցնէ, անոր ուսէն բռնելով ու կը յարէ բեկբեկ ձայնով մը.

— Սպասեցէ՛ք, բարեկա՛մս, հիւանդութեանս միջոցին, վիշտերուս մէջ և մահուան ներկայութեան՝ խորհրդածութիւններ ունեցայ ձեզի ըսածիս և ուրիշ շատ դէպքերու վրայ: Մոռցէ՛ք այն դասը, զոր սորվեցուցի, Հա՛նս: Թէև ձերացեր եմ, սակայն նորէն սորվիլ կը փափաքիմ այն, զոր դուք և ես մեր մայրերուն ծուկերուն վրայ լսեր ենք, այսինքն թէ ճշմարտախօսութիւնը աւելի լաւ է քան ստախօսութիւնը, և թէ Երկնքի մէջ Աստուած մը գոյութիւն ունի, որ մեր բոլոր գործերուն վրայ կը հսկէ: Ուրեմն զիս մի թողուք առանձին: Ձեր ներկայութիւնը անհրաժեշտ է:

Երիտասարդին ակնարկը կը հանդիպի ծերունիին, և երկուքին ալ աչքերը արցունքով կը լեցուին:

Ճիշդ այս պահուն էր, որ Հանսի հէք մայրը տունը կ'աղօթէր. — «Տէ՛ր, օրհնէ՛ զաւակս, ու փորձութեան վայրկեաններէ հեռու պահէ՛»:

Մամուրէր-Իլ-Ազիզ,

Թարգմանեց ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍՄԵԱՆ

# ԱՌԱՆՑ «Ա»Ի ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

## ՅՈՒՇԵՐ

Հեռուն, խիստ հեռուն,  
Գիտցէք որ ունիմ,  
Ծնողք մը սիրուն  
Ընկեր մտերիմ:

Սիրաս չէ խոցուեր,  
Ուսմունքիս սիրոյն  
Ծովերն ու ծոցեր  
Ճեղքեր եմ ուրոյն:

Ո՛հ, եթէ որ մը  
Ծնողքս տեսնեմ,  
Մեծ քնքուշ փունջ մը  
Սըրբէս նուիրեմ:

ՌԵՔԵԿԱ ԿՊՄԻՏԱՍԵԱՆ  
Ազախեթունի Էստեան վարժարանի



## ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՆՈՒԷՐ ՄԸ

Բեթղեհեմի նսեմ մսուրին մէջ Սուրբ Կոյսէն ծնող ո՛վ Տէր Յիսուս, ի՛նչ ներքող հիւսեմ Բու Սուրբ Ծնունդդ օրհնեցելու՝ Բեզ երգող բոլոր պուէտներէն ետքը: Որովհետեւ ճշմիմ գրիչս և պղտիկ խելքս չեն զօրեր Բեզ գովելու ինչպէս որ պէտք է, ուստի իմ սիրաս Բեզ կը նուիրեմ և կը խնդրեմ որ չը մերժես:

Նրբ փոքրիկ էի, նոյն իսկ երբ դեռ մօրս գիրկն էի, թոթով լեզուս Բեզ կ'երգէր մօրս հետ. Բու սիրովդ եմ մեծցեր մօրս խորհուրդովը և ուրիշ ո՛ր և է մէկէն էւել Բեզ կը սիրեմ բոլոր սրտովս և բոլոր հոգիովս:

Կը ներքս որ ես ևս քիչ մը սէր խնդրեմ Բեզմէ, ո՛վ Տէր Յիսուս. ընդունէ՛ սիրտս, ընդունէ՛ իմ պղտիկ նուէրս և քիչիկ մը շնորհէ ինձի սէրէդ. քիչիկ մը սէրդ պիտի լեցնէ, պիտի զեղու սիրտս, յոյս և զօրութիւն պիտի ներշնչէ ինձ՝ ձեռնառու գտնուելու թէ՛ ծնողքիս և թէ՛ շուրջս գտնուողներուն. Բու շնորհիւդ երբեք պիտի չխուսկիմ կեղծիքէն, գէշ ընկերներէն և պիտի փրկու իմ բոլոր փորձութիւններէն. Բու շնորհիւդ պիտի ընեմ ինչ որ ներշնչես ինձ սէրը, գութն և հեզութիւնը՝ միշտ օրհնելով Բեզ, ո՛վ Տէր իմ Յիսուս:

ՀԱՅԿ Կ. ՊԱՐՏԻՋՊԱՆԵԱՆ  
Մայր վարժարանի ազախեթնեբն



### ՆԵՒՏՈՆԻ ՇՈՒՆԸ

Նեւտոնն մեծղի շուն մը ունէր, որ իր ոստուկներովը տիրոջը բերկրութիւն կը բերէր:

Լիլի կը կոչուէր շունը:

Իրիկուն մը, Լիլի գիտունին գզրոցին վրայ կ'ոսանու և հոն գըտնուող թուղթերը կը բզբտէ. բոլորովին ոչինչ կը լինին թուղթերը, որոնց նեւտոն տուեր էր մեծ ձիգ ու յոգնութիւն:

Ուրիշներ պիտի սրտմտէին, պիտի ծեծէին տգէտ Լիլին:

Նեւտոն տեսնելով մեծ կորուստը գոհ սրտով կ'ըսէ:

«Լիլի՛, Լիլի՛, մեղք որ տգէտ ես և չես զիտեր թէ ի՞նչ գէշութիւն ըրիր ինձի»:

Եթէ մէկը ձեզի գէշութիւն կ'ընէ, պէտք է ժուժէք և ձեր սիրտը չնեղէք:

Սիրտ մը որ վիշտերու կը ժուժէ, էրնէ՛կ իր տոկուն ոգիին:

ԶԱՊԵԼ Ս. ԴԱԻԹԵԱՆ

Գասըգիւղի Արամեան վարժարանէն

### ԴՊՐՈՑԻ ՄՈՒՏՔԸ

**Մ**ՕՐՄԷՍ մզուած, — որու միակ փափագն էր իր անդրանիկ որդին զրկել գիւղին վարժարանը՝ ուսումը կատարելագործելու համար, — Հայրս հաւանեցաւ զիս Մօրիասի վարժարանը գնել:

Գուրգուրանքէ ճնշուած, քաղցր արտասուքէ թրջած, և օրն-նութիւններէ բեռնաւորուած՝ մեկնեցանք հօրս հետ: Երբ հասանք վարժարան սիրտս ուրախութենէ կը թրթռար, բայց միանգամայն սարսափելի կերպով կը բարախէր: Յանկարծ հայրս սա բաւերը գոչեց:

— Տղա՛ս, ինձ արտօնեցին քեզի չորրորդ դասարանը անցնելու իրաւունքը եթէ չկարենաս յաջող պատասխաններ տալ քեզ ետ պիտի դարձնեմ:

Երեւակայեցէք թէ ի՞նչ վախով և ի՞նչ սարսափով ներկայացայ վարժապետին՝ որ կարողութիւնս պիտի կշռէր. բարեբախտաբար իր անուշ նայուածքէն, իր ձայնէն և իր զիմսգիծերէն բարեսիրութեան երեւոյթ մը կ'արտայայտուէր: Չափազանց ընական, չափազանց ղգայուն էր իր առաջին ընդունելութիւնը, կարծես անձանօթ բարեկամի մը կողմէ եղած ընդունելութիւն մը: Վախկոտ երեւոյթով քովը գացի: Մեղմ նայուածքով մը սկսաւ զիս հանդարտեցնել: Յետոյ թարգմանութեան հա-

մար հրահանգ մը տուաւ: Սիալ ըրած էի. կարողութենէս վեր կտոր մըն էր տուածը: Ներկայացուցի թարգմանածս, զոր կարգալէ վերջ ըսաւ.

— Տղաս, դուն այս դասարանը մտնելու համար ուսման կը կարօտիս. տկար մըն ես ծառին բարակ ճիւղերուն նման. հինգ բերորդ անցնելու անգամ դժուարութիւն պիտի քաշես:

Սկսայ լալ, այլ ևս վհատած իմ տգիտութենէս չհամարձակեցայ կենալ: Ինծի հոս հաճոյքի համար չէին բերած, այլ սիրելի մօրս փափաքին համաձայն ուսմունք սորվելու և հայրս ճամբան ինձ նախապէս ըսած էր որ եթէ չորրորդ կարգը չընդունուիմ՝ զիս կրկին պիտի վերադարձնէր: Ծայրայեղ բան մը եղած պիտի ըլլար եթէ առանց մուտքի վերադառնայի, մայրս պիտի տխրէր:

— Ո՛հ գթութիւն գոչեցի, գթացէ՛ք վրաս, ընդունեցէ՛ք զիս. պիտի աշխատիմ: Կը խոստանամ քիչ ժամանակի մէջ դասընկերներուս հաւասարիլ:

Վարժապետը իմ արցունքներէս վիրաւորուած՝ հօրս իմացուց որ իմ մասիս չմտածէ. ապահով գիտէր որ ես սրտանց պիտի աշխատէի:

Մուտքիս յաջորդ օրն էր երբ դասարան մտայ տեսայ վարժապետը որ իր սենեակին պատուհանէն զիս կը կանչէր: Նորէն վախով գացի:

— Տղաս, ըսաւ, դուն առանձին աշխատելու, սովորելու պէտք ունիս ընկերներուդ հաւասարելու համար: Նախագիտելիքներէն պիտի սկսինք և ամէն առաւօտ կանուխ, դասէն կէս ժամ առաջ, սենեակս եկուր ընթերցանութիւններդ կարդալու. արդէն առջի օրուընէ պատրաստած պիտի ըլլաս. քեզի պիտի բացատրեմ չգիտցած բառերդ որ լաւ ըմբռնես, նշանակել պիտի տամ ծանօթութիւնները:

Վարժապետիս իմ յառաջդիմութեանս մասին ցոյց տուած ազնիւ զգացումներուն հանդէպ երախտապարտ կ'զգայի ինքզինքըս: Պահ մը աչքերս լեցուեցան, և բնաւ յայտնի չըրի իրեն. հրամայեց ինծի որ առանձին ձգեմ զինքը և երթամ դասերուս հետ պարապիմ:

Չեմ կրնար ըսել թէ ի՞նչ եռանդով, ի՞նչ ուշադրութեամբ սորվեցուց և ի՞նչ անուշութեամբ կ'աւանդէր իր դասերը: Հոկտեմբերէն սկսեալ մինչեւ Զատիկ արձակուրդը վարժարանն էի գիշերօթիկ: Վեց ամիս վերջ, ամբողջ կանսմներուն վարժեցուց և դասարանին յառաջադէմ աշակերտներէն եղայ: Թերեւս աւելի երջանիկ եմ հիմա. կը սիրեմ պարտականութիւններս անթերի կատարել և այս գիտնալը ինծի համար ուրիշ բան չէ եթէ ոչ ճշմարիտ հաճոյք մը:



ՊՈՒՍԵՏԻ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒՆ

**Ա**Մէն անգամ որ Բուրասեան Մանկանցի անուշիկ տես-  
րակները ձեռքս կ'առնէի, անհուն փափաք մը սիրտս կը  
կրծէր. կ'ըզայի որ ունենայինք մանկանց յատուկ թերթ մը,  
որուն օգտաշատ ձեւնարկութեան մասին խօսիլը աւելորդ պիտի  
համարուէր մեղնէ: Ասկէց հինգ վեց շաբաթ առաջ երբ կանանց  
Յատուկ «Ծաղիկ»ը քոյրիկս ինձ կը մօտեցնէր խնդալով՝ ամենևին  
մտքէս չէի անցըներ թէ, իմ տարիներէ ի վեր սպասուած բաղ-  
ձանքս կը կատարուէր: Չեմ կրնար պատմել թէ ինչչափ կը հրճ-  
ուէի երբ կը կարգայի «Ծաղիկ շաբաթը երկու անգամ» յօդու-  
ածը: Այն օրէն ի վեր մտադիր էի թուղթ մըն ալ ես մրտտել, մեր  
Պոլսահայ մանուկներուն ծանօթացնել՝ պճիկ պատմութիւնով մը՝  
գաւառացի մանուկները՝ բանաստեղծիկները:



Անշուշտ Պոլսեցի մանուկները իրենց գաւառիկ ընկերները  
չեն երեւակայեր այնպէս ինչ որ իրենք են: Ամառը դոյնդոյն  
զգեստ, ձմեռը երկայն վերարկու, պարագային համեմատ գլուխ-  
նին և ոտքերնին եւրոպական գլխարկ ու կօշիկ. վերջապէս եղա-  
նակներու համեմատ զգեստներ և կօշիկներ չեն հագնիր մեր գա-  
ւառացի մանուկները: Մերերը ոտքերնին ոտից (կօշիկ) մը, վրանին  
չըջազգեստ մը, ձմեռը վրան վերարկու մը. ամառը շատ քիչ ան-  
գամ կը հագնին. գլուխին ալ շատ անգամ անծոպ ֆէս մը. ա-  
հաւասիկ գաւառացի մանուկին հագուստ ու կապուստը ընդհան-  
րապէս: Չեղի պէս (Պոլսեցի մանուկներուն է խօսքս) անշուշտ չեն  
կրնար զուտ գրական խօսիլ, անոնց լեզուն շատ սահուն բերնին  
մէջ, լեզուին տակ դարձգարձիկ, նուշ անուշ գաւառաբարբառն  
է, և անոնք երբ բարերախտութիւնը ունենային Պոլսեցի  
մանուկի մը հետ խօսակցելու, լեզունին պիտի շարչրկէին անոր  
լեզուին յարմարցնելու համար: Բայց ես պիտի թելադրէի մեր մա-  
նուկներուն որպէս զի ամէն պարագայի տակ հարազատ մնային  
իրենց երգիքին, ինչ որ սորված էին իրենց մամիկէն, ջա-  
նային զայն նուիրագործել. ինչո՞ւ, ի՞նչ կայ որ մեր ծերուկ մա-  
միկին կտակած լեզուն կորսնցնելով՝ ուրիշէն կապկորէն ընդօ-  
րինակենք:

Երկու խօսք ալ գաւառացի մանուկներուն քալուածքին վրայ:  
Մերերը ձեզի պէս շուտափոյթ չեն քալեր դպրոցէն ուղղակի  
տուն. անոնցմէ ոմանք չորս կողմերնին նայելով, կենալով, տա-

տանելով, այսինչին զարնելով, այնինչին հետ խօսուըւտուը մը ընելով՝ կը բալեն, ինչ որ քիչ մը հաճելի չթուիր գոնէ ինձ. պէտք էր դպրոցական մանուկը իր պայուսակը ձեռքը, դպրոցէն ուղղակի տուն երթար առանց ու եւ է կանկտուը մը ընելու փողոցները: Ասով ըսել չեմ ուզեր թէ մեր մանուկները փակուած պէտք է մնան տունը կամ դպրոցը. ոչ, ընդհակառակը պտտելու անսահման տեղ ունին, ընդարձակ բացաստաններ, իրենց զրօսանքին համար:

Շաբաթ կէս օրէն ետք, կիրակի և տօն օրեր, արձակուրդի ժամադակ մեր մանուկները չարածճի սովորութիւն մըն ալ ունին: Խնամք խնամք ժողուընելով՝ կ'երթան արտերը, պարտէզները, միջատներ և թռչուններ ժողվելու: Ատեն ատեն բոպիկ ոտքերնին այրող գեօնին վրայ ցատկուը կը խաղան, կը վազվւտեն: Հէքեաթունակ թող չթուի ձեզի, երբ ըսեմ թէ ատեն ատեն ալ իրարու վրայ հող նետելով՝ զիրար կը գլեն. այդ վայրկեանին բոլորովին մոռցած ինքզինքնին, չեն զգար թէ հիմա կոչնակը կը դարնէ և ասկէց ետք տուն չգտնուողը՝ հայրիկէն կը պատժուի: Յանկարծ իրենցմէ մէկը խելաբրած՝ «Ծօ՛ տղաք, արեւը արեւը լեռան գրգըղիկն՝ ե իջեր, տո՛ւն, տո՛ւն...» պտուղով դէպի իր բըշակը՝ կ'ուզողուի: Բայց միայն այս չէ. բոլորն ալ միևնոյն սարսափը ունին, ոտիցները առնողը տուն-դարձը կ'ընէ. կարծես գողու պէս տուն կը վերադառնայ. ուրախութիւննին որչա՛փ մեծ կ'ըլլայ երբ կը կռահեն թէ՛ դեռ հայրիկը բուական ատեն ունէր տուն գալու:

\* \*

Գաւառի մանուկը թո՛ղ չչիանայ այս խօսքերէս. իրենք շատ թերիներ ունին Պոլսեցի մանուկներուն հասնելու համար:

Գաւառացի՛ և Պոլսեցի՛ մանուկներ, դուք տակաւին մատուցուկ էք, ձեզի ի՞նչ հարկ բարձր թերթեր. կարգացէք ձեր սեփական Ծաղիկը, վազը, մէկալ օր ձեզի պտուղ պիտի տայ, պտուղը հունտ պիտի ըլլայ, ձեզնէ շատերը անկէց անուշ նուշ ձեռք պիտի բերեն, շատեր ծիրան, շատեր սալոր, շատեր կարմրուկ խնձորներ և շատեր ալ ոչինչ, որովհետև ամէն օր չէին փետտուտեր Ծաղիկը. մի՛ վախնաք, ձեր սեփական Ծաղիկը թերթ թերթ ընելով չթափիր, քանի՛ թերթատէք անկէ կողովներով պտուղ պիտի հաւաքէք:

Մամուրէթ-իւ-Ազիզ.

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՅ

## ՊԶՏԻԿ ԲԱՐԻ ՏՂԱՆ

(ՀԵՔԵԱԹԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԱԾՔ ԿՈՄՍՈՒՀԻ ՏԸ ՍԷԿՐԵՏԻ)

**ՆԱԽՈՐԳՆԵՐՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ.**— Վահան բազմաթիւ վստեղ-  
ներէ ետք կը յաջողի բերել կեանքի տուեցիլ եւ կը բուժուի մայրիկը: Մայրիկը կը  
գրկէ տղան եւ բարեգործ Պարիկը կը պատմէ ամէն բանը:

### Ը.— ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ

**Մ**ՕՐԸ և տղուն միջեւ երջանկութեան և սրտազնեղման ա-  
ռաջին վայրկեաններէն ետք Պարիկը ըսաւ .

«Հիմա Վահան, կրնաս պզտիկ Ծերունիին և լեռան Հսկային  
տուած նուէրները գործածել»:

Վահան հանեց ծխատուփը և բացաւ . յանկարծ անոր մէջէն  
գուրս ելաւ մեղուի մեծութեամբ պզտիկ գործաւորներու այնքան  
խուռն տարօրս մը որ սենեակը լեցաւ անոնցմով . սկսան աշխատիլ  
այնքան ճարտարութեամբ և արագութեամբ որ քառորդ ժամէ մը  
չինեցին և յարդարեցին սիրուն տուն մը որ կը գտնուէր մեծ  
պարտէզի մը մէջտեղը, մէկ կողմը անտառ մը և միւս կողմը գե-  
ղեցիկ մարգագետին մը:

«Ասոնք ամէնքը քու կը են իմ քաջ Վահանս, — ըսաւ Պա-  
րիկը — : Հսկային ուղտափուշը պիտի հայթայթէ ինչ որ կը պակտի  
քեզի, Գայլին գաւազանը քեզի պիտի փոխադրէ ո՛ւր որ կ'ու-  
զես, և Կատուին ձիրանը պիտի պահէ քու և քու մայրիկիդ ա-  
ռողջութիւնն ու երիտասարդութիւնը: Մնաս բարով Վահան, ապ-  
րէ՛ երջանիկ և մի՛ մոռնար թէ որդիական առաքինութիւնը եւ  
սերը միշտ կը վարձատրուին»:

Վահան Պարիկին ծունկերուն նետուեցաւ, ան ձեռքը տուաւ  
որ համբուրէ տղան, ժպտեցաւ և անհետացաւ:

Վահանի մայրիկը կ'ուզէր ելլել անկողինէն տեսնելու և հիա-  
նալու համար իր նոր տունին, պարտէզին, անտառին և մարգա-  
գետինին վրայ, բայց զգեստ չուներ. հիւանդութեանը ատեն տղուն  
ձեռքով ծախել տուած էր ինչ որ ուներ, որպէսզի իր զաւակը  
առանց հացի չի մնայ:

«Աւանդ, տղաս, չեմ կրնար ելլել, ոչ շրջազգեստ ունիմ, ոչ  
ներքնազգեստ, ո՛չ կօշիկ» ըսաւ ան:

— Ատոնք բոլորը պիտի ունենաս հիմա սիրելի մայրիկ .

Գոչեց Վահան, և զբպանէն հանելով ուղտափուշը հոտուրտաց զայն փափաքելով շրջազգեստներ, ճերմակեղէններ և կօշիկներ մայրիկին և իրեն համար :

Նոյն պահուն, դարակները ամբողջ լեցուեցան ճերմակեղէններով, մայրիկը հազուած գտնուեցաւ բուրդէ պատուական զգեստով մը, և Վահան ալ կապոյտ կերպասէ հագուստով մը . աղուոր կօշիկներ ունէր, ինչպէս նաև մայրիկը : Երկուքն ալ ուրախութեան ճիչ մը արձակեցին : Մայրիկը անկողինէն ցատքեց Վահանին հետ պոտելու ամբողջ տունը . բան մը պակաս չէր հոն . ամէն կողմ յարմար և պարզ կարասիներ . խոհանոցը յարգարուած էր տապակներով և սաներով, բայց անոնք պարաս էին . Վահան հոտուրտաց իր ուղտափուշը բաղձալով աղուոր կերակուրներ : Յանկարծ անոնց առջև դասաւորուեցաւ սեղան մը, վրան՝ շոգիալից ընտիր ապուր մը, պատուական կողիկ մը, խորոված վառեակ մը և աղուոր աղցան մը : Նստան և կերան երեք տարիէ ի վեր բան մը չկերած մարդու ախորժակով : Ապուրը անմիջապէս լափուեցաւ, կողիկը ամբողջովին սպառուեցաւ, ետքը վառեակը և աղցանը : Երբ աղէկ մը կշտացան, մայրիկը՝ Վահանի օգնութեամբ վերցուց սեղանը, ամանները լուաց և շարեց, ու խոհանոցը մաքրեց : Ետքը դարակներու մէջ գտած սաւաններով ու վերմակներով պատրաստեց անկողինները և պառկեցան շնորհակալ ըլլալով Աստուծոյ և Բարեգործ պարիկին : Մայրիկը իր աղօթքին մէջ անկեղծ շնորհակալութիւն յայտնեց իր զաւկին համար :

Այսպէս ապրեցան երջանիկ, առանց բանէ մը զրկուելու շնորհիւ ուղտափուշին, առանց տառապելու և ճերմակուելու շնորհիւ ճիրանին, և առանց գործածելու գաւազանը որովհետեւ իրենց տունին մէջ երջանիկ էին և չէին ուզեր ուրիշ տեղ փոխադրուիլ :

Վահան բաւականադաւ ուզել իր ուղտափուշէն երկու գեղեցիկ կովեր, երկու ընտիր ձի և ամենօրեայ կեանքին անհրաժեշտ բաները, բայց առանց երբեք աւելի լան մը խնդրելու, ըլլա՛յ զգեստ, ըլլա՛յ ուտելիք . այսպէս պահեց իր ուղտափուշը որչափ որ ապրեցաւ : Չենք գիտեր թէ Վահան և մայրիկը ո՛րչափ երկար ապրեցան : Կը կարծուի թէ Պարիկներու թագուհին զանոնք անմահացուց և փոխադրեց իր շքեղ ապարանքին մէջ, ուր կը գտնուին տակաւին :

ԿՈՄՍՈՒՅԻ ՏԸ ՍԵԿԻԻՌԵՑ

Հայացուց ԾԵՐՈՒԿ ԶԱՆԻՆ

Վ, Ե Ր Զ

# Մ Տ Ք Ի Զ Ր Օ Ս Ա Ն Ք

Հանելուկի թիւ 16.

- . . . . պտուղ մը
- . . . . ածական մը
- . . . . մշակուած հող
- . . . . դրոշմ

Այս բառերը երբ դրուին կէտերուն տեղ, աջէն ձախ ինչպէս որ կը կարգացունին, նոյնը պէտք է կարգացունին նաև վերէն վար:

Հաշուական հարցում թիւ 16

Երեք պողավաճառներ նարինջ կը կրեն. իրենց կողովներուն մէջ հաւասար թիւով նարինջներ կան: Իրենց զէմը կ'ելլեն ինը աղաք և նարինջ կ'ուզեն: Պողավաճառները ամէնուն ալ հաւասար թուով նարինջ կուտան: Այն ասին պողավաճառները կը տեսնեն որ իրենց իւրաքանչիւրին կը մնայ այնքան նարինջ որքան ունի իւրաքանչիւր տղայ: Ըսէք թէ պողավաճառներէն իւրաքանչիւրը քանի՞ նարինջ ունէր և քանի՞ հատ տուն իւրաքանչիւր տղու:

Լուծողներէն երկուքը վիճակով պիտի ստանան մէյմէկ նոր հրատարակուած գիրք:

Պատասխանները պէտք է խմբադրատուն համնին մինչեւ Հինգշաբթի առաւօտ ժամը կրեք, և գրուած պէտք է ըլլան կողքին վրայի կարօնին վրայ:

Թիւ 15 հանելուկին շուծումն էր.

ԴԱՐ-ԱՍՏ-ԱՆ

Թիւ 15 հաշուական հարցումին պատասխանն էր.

Ասկէց 6 տարի առաջ հօրը տարիքը 42՝ եօթնապատիկն էր աղուն տարիքին՝ 6: Իսկ ասկէց 6 տարի ետք հօրը տարիքը 54 ն՝ ապապտիկը պիտի ըլլայ տղուն տարիքին՝ 18:

Ճիշդ լուծողներն են.

Պեշիկբաշի ազգ. Վարժարանեան՝ Կոստանդ Չիթճեան, Յովհաննէս Հէոլեան, Պաղտասար Պաղտասարեան, Գառնիկ Պօռուճեան, Եղուարդ Չօփուրեան:

Մայր-Վարժարանեան՝ Նուարդ Աղաչրաքեան, Վահան Խելօքիկեան, Վերժինի Գաղանճեան, Հայկ Պարտիզպանեան:

Բերայեն՝ Հերմինէ Յովսէփեան, Աղապի Ա. Յովսափեան, Ռեքեկա Կոմիտասեան:

Տեմիրեան վարժարանէն՝ Տիգրանուհի Մեսիանան, Մկրտիչ Տէմիրեան, Վիքթորեա Մելքոնեան :

Դասըզիւղի Արամեանէն՝ Արմէն Յակոբեան, Հայկ Ճիւղաճեան :

Սանսքիւայեան Անժել Մարգարեան, Աշխէն Գալբաքճեան :

Սիւհասարէն՝ Նուարգ Քէրէտէճեան, Ժիրայր Սմբատեան :

Օրթագիւղէն՝ Լեւոն Խանճեան, Ատրիէն Ալէմտաղլեան :

Պայսքէն՝ Նուարգ Շէրիտճեան : Սալաքարունուֆէն՝ Աստղիկ

Շատաւորեան : Կեօիկ-Բաշայեան՝ Հերմինէ Համբարձուժեան : Նիկո-

ղոսեան վարժարանէն՝ Կամա Հ. Սաստուր : Բանկաչքիի Անսուս

Յդ. Վրժ. Կեն՝ Հնազանդ Նարկիլէճեան : Ս. Գր. Լուսաւորիչէն՝ Զա-

րեհ Հէքիմեան, Վիեննական Միսիքարեանէն՝ Սահակ Ոսկեան :

Նիկոմիդիայէն՝ Յովհաննէս Յովնանեան :

Ասաքազարէն՝ Վահան Բարսեղեան :

Վիճակը շահեցան Պէ. իկթաշէն Գառնիկ Պուռուճեան և Նիկո-

միդիայէն Յովհ. Յովնանեան, որոնք կ'ստանան Արամ Անտոնեանի

նոր հեղինակութենէն մէյմէկ օրինակ ԳԱՆՁԱՐԱՆ :

ԾԱՂԻԿԻ Գործակալ Լեւոն էՓ. Միհրանեան յառաջիկայ երկուշաբթի օր Իզմիտ և շրջակայքը կը մեկնի : Ուստի ամէն անոնք որ կը փափաքին բաժանորդագրուիլ Ծաղիկի, կրնան դիմել յիշեալին, բաժնեգինը կանխիկ վճարելով :

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Ստացանք ծանօթ գրական ամուլին՝ Տէր և Տիկին Հ. Սաստուրի հեղինակած Թանգարան Հասընիւր Հասուածներու աշխատութիւնը : Այս հաւաքածոն, խիստ խնամքով ընտրուած և պատրաստուած է և յատուկ է Բարձրագոյն Դասընթացքի : Կը պարունակէ հայ գրագէտներու պատկերները : Մաքուր տպագրութիւն 328 էջ : Գինն է 9 դրուշ : Գիրքին հրատարակիչն է Նշան-Պապիլեան գրատունը, որ է նաև կեդրոնատեղին :

×

Ստացանք նաև Պայպլ-Հաուսի կողմէ Մաթէոսեան տպագրութեամբ հրատարակուած երեք գեղեցիկ գիրքեր. — Բերական կառ հեգարան, Առաջին ընթերցարան և Գոհարներ մանուկներու համար, երեքն ալ ընտիր պատկերներով և խնամով պատրաստուած գիրքեր պզտիկներու համար : Ստացանք նաև Պայպլը Հաուսի հրատարակութիւններէն Տիսոս կառ Խաչի ընկերը և Չինացի Երեց Հշիւի կենսագրութիւնը :

Լուծում թիւ 16 հասեղուկին եւ հարցումին.